

չագիրներու հետ մինչ Մատրասէ լլ. Դա-
զար կու գային: Անոնց մէջ կար ամրող-
ջական ճին թարգմանութիւն մը կը ընառուի:

Խնչպէս կը տեսնուի, յարգելի յօդուա-
ծագիրը հետաքրքրական ու կարևոր նիւթ
մը կը մատակարարէ բանասիրութեան.
պիտի ունենանք հետախոյզներ իր ցուցած
ճամրուն:

Հ. Գ. ԶՐԱՏԵԱՆ



ԴԱՍԱԳԻՐՔ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

Նախապատմական մարդը եւ չայկական Առաս-
պիթեր. — III բաժամնութիւն դասըթթացք



Այս նոր գասագիրը, զոր կազմած են
պ. Գ. Վարդանեան և պ. Ռ. Խան — Աւ-
գատ, «յատկապէս պատրաստած է 1906
թ. հայոց ծխական դպրոցների համար
մշակած ծրագրի համաձայն՝»:

Նստարաններու վրայ միշտ «Մայրենի
լեզու ցն կարդացողներուն՝ արդէն բա-
ւական նորութիւն է այս տեսակ դասագրը-
րեր տեսնելը: Աշակերտները թիւ մ'աւելի
շրջահայեաց պիտի զառնան. հասկնալով
թէ իրենց հայրենիցն զատ ուրիշ երկիր-
ներ ալ կան, իրենց զիտած հորիզոննե-
րէն անդին՝ զեռ աշխարհներ կան, բա-
ղացներ կան, թէ վերջապէս երկրիս մար-
դիկը միշտ այսպէս բարեկիրթ ու բա-
ղարակրթուած չեն եղած, իրենց լուսա-
ւոր դասատուններն ու հանգիստ գրասե-
ղանները երկրիս ստեղծումէն սկսեալ չէ՝
որ շինուած են:

Այնպիսի գասագիրը մը, որ սոյն նիւ-
թերով կը զբաղի, բնական է թէ առա-
ջին «փորձ»ն է ուսահայ ուսուցիչներու
և նոյնպէս զիրը կազմողներու կողմէն:
Ու փորձը, հարկաւ, անկատարութիւններ
կ'ենթագրէ իր մէջ:

«Նախապատմական մարդը». — Նիւթ
մը՝ որուն վրայ ենթադրութիւն ընելու ա-
մենալայն ասպարեզ ու՝ զրեթէ նոյնչափ՝
թոյլսուութիւն կայ: Խակ թոյլսուութիւն
ունի նաև ան՝ որ այդ ենթադրութիւննե-
րը պարունակող զրբին վրայ դիտողու-
թիւններ պիտի ուզէ ընել:

Ճիշտ է որ, մանաւանդ այս դարուս,
եղած պեղումներն ու մարդարանական
գննութիւնները շատ բան պարզեցին քա-
ղաքակիրթ ժողովրդեան աշըին: Բայց
այդ գեռ ամբողջական չէ, և այսօր պէտք
է գոնէ մօտաւոր ենթադրութիւններով լեց-
նել թերի մասերը: Դասագրքին յարգելի
հեղինակները, սակայն, իրենց անձին թոյլ
կու տան այնպիսի ենթադրութիւններ՝ ու-
րոնց քիչ թէ շատ ընդունելի չեն ողջմը-
տութեան ու նոյն խակ դարուս մեծամեծ
մարդարաններուն:

Ըստ թէ, օրինակի համար, նախամար-
դիկ գեռ իրենց զգանակնաց կամ հան-
դերձի մասին չմտածած՝ զարդիրու վրայ
խորհեցան, կը նշանակէ ըսել թէ՝ հաց
ուտելէն առաջ՝ շրբարհացերը փնտու-
ցին: Պատապարուելու պէտքը, որ միայն
զգեստով կը յագենայ, պիտի յալթէր ան-
շուշտ աւելորդի տենչին՝ որ զարդն էր: —
Նոյն վտանգին կը հանդիպի նաև «Մայ-
րական Ցեղ» զլուխը (էջ 49), ուր կ'ը-
սուի թէ «մարդկանց ցեղը կամ ազգա-
նունը, այժմեան ձևով տղամարդի անու-
նով չէր յիշւում, այլ միայն մօր անու-
նով»: Փափագ կը զգամ այս զաղափարին
վաւերացիրը տեսնելու: Իրը անհերքելի
փաստ անկարելի կ'ըլլայ ընդունիլ թէ
«հին ժամանակներում միմիայն մայրն էր
ճանաչում իր զաւակներին և սրանց էլ
իրենց մօրը»: Նախապատմական շրջանին՝
մարդկի շատ բան ունէին անասուններու
կերպին նմանող. բայց բան մը զմեզ չի
ստիպեր վերոյիշեալ խօսցերը ըսելու:

Թեռ կարելի էր շատ բան ըսել կրօն-
ցի սկզբաւորութեան, լեզով մաֆին, ե-
թէ չվախէի որ զրախօսականս իմաստա-
սիրական յօդուածի մը փոխուի: — Պէտք
եմ միայն նկատել, որ նախապատմական

1. Տպ. Թէթէւ, 1908. գիւղ 50 կու. — 1, 25 ֆր.

մարդու շրջանակին մէջ զետեղել նաև Այս այժմ այսչափ. թէ ի՞նչ ընդունելու Հայկ, նոյն իսկ Արտաւազը՝ գրբին վեր թիւն պիտի գտնէ այս գասազիրբը՝ աշանազրին հաւատարիմ մեալ չէ: Խաւագոյն կերաները բիշ ատենէն զայն կ'ապա էք որ հայերու ծագումը են. ուրոյն մաս ցուցանեն: մը կազմէր:

Հ. Պ. Բժիշկնեան

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆՔ

ՏԱՐԻՈՅՍ ՆՇԱՆԱԿՈՐ ՀԱՆԳՈՒՑԵԱԼՔ

ԲՐՈՒ. ՀԵՆՐԻԿ ՀԻՒՊԵՄԱՆ



Մեծ մարդոց անուները չեն հիննար: Եթէ մահը կանգ առնել կու տայ անոնց՝ գործելու ասպարէզին մէջ, սակայն հրոշակն է որ այնուհետև կը տեէ: Ներկայ գերմանացի մեծ բանասէրն ու հայագէտը այդ գասակարգէն է: իր ուսումնասիրութիւնները Հայ լեզուին, և իր գրութիւնը՝ այսօրուան և վաղուան մասնագէտներու առաջնորդ և օգտակար պիտի ըլլայ: Մի

առ մի իր երկասիրութիւնը թուելէ առաջ՝ իր կենազրականէն մի քանի էական մասերը դնենք:

Մնած է բրուսիոյ իրֆուրդ քաղաքը 1848 թուլիս 1ին, և իր առաջին ուսումնաները կը կատարէ իր ծննդավայրի Միջնակարգ վարժարանին մէջ, իսկ 1867ին՝ կու տայ աւելի բարձր քընութիւն մը: Եթեոյ մտնելով իիմասցին 1868 սեպտ. ի 20ին կ'աւարտէ ուսումնաները: Իր համեմատական լեզուագիտութեան և արեելեան լեզուներու գիտութիւնը սուսացած է Եվնայի, Տիւպինկնի, Լայպցիկի և Միւնիին մէջ: Վերջնոյս Համալսարանին մէջ 1872ին առաջին անգամ սորբորութեան աստիճանին բարձրացաւ՝ մըցումի մը մասնակցելով՝ որոյ նիւթին էք « Զրադաշտական երգ մը » (Ein Zoroastrisches Lied) վերնազրով գրութիւն մը: 1875ին Լայպցիկի Համալսարանին ուսուցիչ կը կարգուի ներկայացնելով Յիշատուկադիր մը՝ Անդրեասի եկեղեցական պատմութեան վերջին հատուածէն քաղելով, որ կը պարունակէ Հայ եկեղեցւոյն վիճակը. սոյն աշխատութեան վերջին մասը հայերէնէ գերմաներէն կը թարգմանէ՝ իր կողմանէ առանձին ծանօթութիւններ աւելցնելով: Հոն՝ իրը առաջին դաս-